

այն » անրարոյական պատկերացումներ գուհիկ կրքերու . Պ. Թալասօֆ ուսումնասիրութիւնը ցոյց կուտայ որ այդ դաստանանը ճիշջ չէ . « Քարակէօզ օրի ներկայացումները ժողովրդին կրքերը փայտայիկու չէ միայն որ ծառայած են . այլ եւ « ծիծագի չնորին ժողովրդին թերութիւնները սրբագրելու » պաշտօնը (թատրոնին հինաւուց , հիմնական պաշտօնը) կատարած են . ու . Պ. Թալասօֆ կը յայտնէ թէ « Քարակէօզ օրի ներկայացմանց մէջ նոյն խակ Մոլիէրի ամբողջ անսարաններ կան՝ այդ տարրական բեմին պատշաճեցուցուած : Կարենի չէ նաև չնկատել որ այդ « Քարակէօզ օրի եւ « Օրթայոյունու օրի ներկայացումները , որքան ալ պարզ ու ուսմիկ ըլլային , թատրոնի հիմունք մըն էին , ժողովրդական հիմունք մը , զոր թուրքը շատոնց ի վեր ունէր իր մէջ , իր ծոցէն եղած , մինչ մինք Հայերս միզ բարքերուն մէջ՝ զէթ քրիստոնէութեան մուսքէն ի վեր երբեք ոչինչ ունեցած ենք որ թատրոնի սաղմն խակ ներկայացնէ . թատրոնը , Ժ. գարուն երկրորդ կէսին

մէջ , ամրողապէս Եւրոպայէն փոխ առած ենք , եւ ասոր համար է որ ան մեր մէջ արուեստական կեանքը մը ունեցած է , մինչեւ Սունդուկեանցի գալուստը . Թուրքիըր , ունենալով արգէն ժողովրդական թատրոն մը , ո՞ր թէպէտ ուամիկ՝ կեանքի գիտողութեան , բարքերու քըննագատութեան վրայ հիմնուած էր , իրենց այդ հին ուղղութիւնը շարունակած են՝ երբ թատրոնի եւրոպական ու կատարելագործուած ձեւն ընդգրկած են :

Պ. Թալասօֆ ուսումնասիրութեան երկրորդ եւ երրորդ մասերուն՝ որոնք նուիրուած են թուրք եւրոպակեւ թատրոնին եւ . թուրք թատրոնական երաժշտութեան , թարգմանութիւնը Անահիտին մէջ հրատարակել շահնկան կը նկատեմ , հարկ եղած զիտողութիւններով ընկերացնելով զայն , եւ յուսալով որ այդ թարգմանութեան հրատարակումը պիտի մէջ միզ զրագէտներէն անոնք որ տաճկերէն զիտեն՝ թուրք զրականութիւնը լրջօրէն մեզի ծանօթացնելու :

Ա. ԶՈՒԱՆՆԱՆ



## Չ Ն Հ Ե Ր

Եւ յանցանիլ ի՞րն է արդիօֆ՝ երկ թիրս  
Օրելիները ընկերութեան անարդար  
Զողեցին որ իշնայ այդ լինն , եւ իր սիրս  
նաղը ըլլայ յընայներու վատաքար :

Սիրոյ խարող դիրամներէն խեղն արբջին ,  
Սիրախանին տեսերուն մէջ անձնատուր ,  
երկ սրաւ՝ ինչպէս ամսն լին՝ անլիշին ,  
Սիրտն , ու մարտինն , եւ լընուեցաւ անսրիսուր ,

Երկ անոյ , ու յըրաւոր , անփորդ զետ ,  
Շուր յըրաւուր յար հոսանին ցոփուրեան ,  
Խեղնութեն ապաւեռու իրեններ ,  
Յանցաւուր ո՞վ է արդիօֆ , մէ՞նիք քէ ան :

Տիղմին մէջ արցունիք մը միշա կը փայլի .  
Դուք կուտած սիրս մը ունի . մէ՞նիք է ան :  
Դուք զիդըզ , եւ անձնայրը զարելի ,  
Կը տանցէն ան : Իր զատնիիր ե՞րբ անձնան :

Հանրակինն է . ամօ՛ իրեն . մեղնին է ան .  
Նողիկանին կը զան , եւ ինչը լիր կը կոյէն .  
Բայց ... տիղմին մէջ ինկած՝ թերեւ երկուան  
Դուհան է ան , զոհաւ՝ տիղմին խակ մէջէն :

Հանրակինն է ամօ՛ իրեն . մեղնին է ան .  
Նողիկանին կը զան , եւ ինչը լիր կը կոյէն .  
Բայց ... տիղմին մէջ ինկած՝ թերեւ երկուան  
Դուհան է ան , զոհաւ՝ տիղմին խակ մէջէն :

Այժմուն մէջ արցունիք մը միշա կը փայլի .  
Դուք կուտած սիրս մը ունի . մէ՞նիք է ան :  
Դուք զիդըզ , եւ անձնայրը զարելի ,  
Կը տանցէն ան : Իր զատնիիր ե՞րբ անձնան :

Կը վագէ ան , որայասեմիկ՝ խելայեղ ,  
Ասելուրիւնն իր ատին մէջ դրած բոյն .  
Ու կը պառկի , ինչպիս զոհք , ամէն հեղ  
Ըզդաղով նոյն դառնուրիւնը , ոխը նոյն :

Օր մ'աշ , շատ շուտ , կը սիրէ ան՝ զերդ գերի .

Կերազէ վերջն իր անկուսին ցաւազար :  
Յամափի պատրանի . . . : Այդ կեանիք վա՛ղ կը  
Փրցրի :  
Եւ բացող մը խեղճն իր ետին յունեեար :

ՎԱՀԱՆ ՄԱԼԵԶԵԱՆ



## Հերման Եւ Դորոթէա

(Քննադատական փորձ)

~~~~~

Վերջերս լոյս տեսաւ Գեօթէի «Հերման Եւ  
Եւ Դորոթէա» այլ\* չափածոյ հայերէն թարգմա-  
նութիւնը . այս առթիւ արժէր մի քանի խօսք  
ասել այդ երկի նախ զրական արժանիքների ,  
ապա հայ թարգմանութեան մասին :

1796-ի սեպտ. 6-ին Գեօթէն սկսաւ իւր այս  
գործը շարադրել . ութին օր յետոյ կէսից աւելին  
արդէն գրել էր . իսկ յաջորդ թուականի յունիս  
3-ին աւարտեց ամբողջովին : Խնչպէս տեսնում  
ենք նա զարմանալի արագութեամբ է ստեղծել  
ինս երգից բաղկացած այդ պօէման , որը գրե-  
լիս ժամանակակից երեւելի անձանց խորդին  
էր դիմում յատելի եւ նորանոր փոփոխութիւն-  
ներ մասնութ , մինչեւ որ խսանա համոզուեցաւ ,  
որ ոչինչ այլ եւս չունէր փոփոխելու : Նրան  
խորհուատու անձանաւորութիւններից յիշատա-  
կութեան արժմակի է ազնւաւարու Շիլլերը  
մանաւանդ . սղա մօսն էր գնում Գեօթէն երե-  
կոները , կատորները կարգում , որպէս զի լսէր  
այդ մնեց բանաստեղծի հեղինակաւոր կարծիքն  
էլ : Շիլլերը վաղուց արդէն իւր գնահատու-  
թիւնն արել էր , գրելով Մեյյեր նկարչին . թէ  
«Հերման եւ Դորոթէա»ն ոչ միայն Գեօթէի , այլ

եւ գերամանական ամբողջ նոր գրականութեան  
ամենաընտիր գործն է : Շիլլերը յայտնում էր  
նաև , թէ «Մինչդեռ մեզպէսները պէտք է եր-  
կար տքնին ո եւ է ողորմելի բան զրելու , Գեօ-  
թէն հերթիք է որ թիմիեւ շարժէ ծառը եւ ար-  
դէն կը թափուին ընափի պտուղներ , հասուն ,  
ծանրացած :

Ջր մոռնանք նաևւ , որ «Վերթէեր»ի ու «Ֆա-  
ռաւուս» կը հեղինակը , Գեօթէն ինքն էլ մինչեւ-  
ման ջերմ գորգուրանք էր ասածում գէպի այս  
պօէման , որի ընթիրցումը յաճախ յուղում էր  
նրա ծերուունի կործքը : «Մեծ երկերից զրեթէ  
միակն է , ասում էլ մի օր եօթանասունը վեց  
տարեկան հանճարը իւր ընկեր էկկերամնին , որ  
դեռ շարունակում է բաւականութիւն պատճա-  
ռել ինձ :

Գեօթէն ծախսեց իւր գործը Բերլինցիք մի հրա-  
տարակի 22,200 ֆրանկով , այդ ժամանակի  
համար ապշեցուցիչ մի գին , Գործը մնեց ընդու-  
նելութիւն գտաւ :

Իրաք արժանի՞ էր այդքան գնահատու-  
թեանց . դրա համար ամենից առաջ իմանանք  
«Հերման եւ Դորոթէա»ի բովանդակութիւնը :

Հոենսափից ոչ հեռու , խազակ , բարեբասափիկ  
ապրում է գաւառացի սակաւանքամ մի ընտա-  
նիք : Փորձառու եւ խիստ հայրը բարի կոնցը  
հետ պահում է պանդոկ , որի յետեւը արած-  
ուած է նրանց պարտէ զն ու հասուն արտերը :  
Նրանց երիտասարդ որդին Հերմանն էլ անձնուե-  
րաբար պահպանում է կալուածները , եւ , հա-  
կառակ իւր ծնողների թախանձանքին , զեռ չի  
էլ մտածում ամուսնանալու մասին :

Մինչ արդ՝ 1793-ի քաղաքական գէպերը